

կին, որ անագորայի մահուան մը բոլոր զառ-
նութիւնը և վիշտը կրած ու զբացած է:

Այսօր Տիկին Տիւսար՝ այդ զիւնոյն ազ-
գեցութեան տակ՝ մեր կիւներուն զրական և
կրթական դործւնելութեան առաջնորդը հան-
դիսաւալէ յետոյ, Այ-Մթէֆանոյի մէկ խորչը
առանձին կ'ապրի, բոլորովին անցեալ աե-
րունղին վերաբրած ըլլալու պէս, և այսօր
երբ իր երկիրը ձեռոք կ'առնենք, մենք՝ զես
երկուաններ՝ կը զարմանանք կոսջ մը այն
յանդինութեան վրայ՝ որ 1880—90 շրջանին
մէջ թէ գրական հրապարակ ելլալ յանդինած
է, և թէ ընդհանրութեան հակառակ գաղա-
փար մը տարածած է:

Մեր մէջ ինքն առաջին զաղափարի կինը
եղած է, հոգ չէ թէ իր զաղափարները ծայ-
րայեցութիւններ եղած ըլլան, որոնք միա-
նալով զացումներու ծայրայեղութեան, մատ-
չելի ըլլան ամէն ուղեղներու:

«Իր զաղափարները ժարմ են, մոցնել
տալու չափ իրենց կեղենին չորութիւնը .
ուժն քան քանեկու չափ ցամաք միօրինակու-
թիւնը զանոնք արտայայտող արուեստին, որ
այնքան լայն ու փոփոխուն, հոգ ու երփն-
երանգ է մեր ժամանակին մէջ»:

Իբր կին զրոյ՝ այրերի աղուած է և հա-
կառակ կոսջ զատը պաշտպաննու ձգտումին,
այր մարդու զրականութիւն մը ըրած է,
խորհրդի, պատճառարանոյի զրականութիւն
մը, ուր զայնութիւնը չէ մեծ տեղ բռնույթ,
և ուր պէտք էր որ բանէր իբր կոսջ մը ար-
տադրութիւնը :

Հարայարելի

Ա. Ա. Պօլուսէնան

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ ԱԿՆԱԲՐԵ

Ազգագրական համուէս, Ե տարի, Զ
գիւղ. ճրատ. Ե. Լալայեան, Թիֆլիս, 1900:

Կեանըը, ինչպէս անհատուներուն, այսպէս
և ազդի մը՝ երեք մեծ էջեր ունի. անցեալ,
ներկայ և ապագայ, առաջին երկուքին լաւ
կամ յոսի ուղղութիւնէն կը կախուի երբոր.

զին յաջողութիւնը կամ ոչ է իւ մինչզին ան-
ցեալ ամէն ժամանակ և ամէն ազդի մէջ
զիւթիչ զօրութիւն մ'ունեցեր է և ընդհանուր
ուսումնասիրութեան առարկայ զարձեր է, շատ
քիշեսւ ուշադրութիւնը կը դրաւէ ներկայն,
իսկ ապագայն զրեթէ ոչ մէկուն: Մեր ազդին
անցեալն ալ բաւական ուսումնասիրուած է
զանազան կողմերով. կը մնայ պարապլի անոր
ներկայն քննութեամբ, որ այնչափ աւելի
զժուարին ձեռնարկ մ'է, որչափ որ կինաց
այլեւայլ պատահարներ վարած, ցիր և ցան
րած է ազդենին ստար երկինքներու ներբեւ,
որոնք ն զիսէ ինչ փոխորիիներ կը ծած-
կեն գեն իրենց մէջ: Այդ գուարին նոյն-
չափ համակերի և օգտաշահ ձեռնարկը՝ իւր
վրայ ստանձներ է պր. Ե. Լալայեան, զոր
և հինգ տարիներէ ի վեր կը շարունակէ օ-
րինակերի տոկունութեամբ, ինեն Ազգագրա-
կան հանդեսն ձեռքով, որուն Զ գիրը տո-
ջեւ է: Օրինակերի տակունութիւն լսի, «
բայց կետեւ կ'ըմբռնեմ թէ ամէն անզամ որ
այդպիս ստուար հատոր մը կ'ընծայէ ըն-
թերցուցաց, որչափ մեծամեծ ծիգեր և զո-
հուութիւններ ընել կը ստիպուի հրատարա-
կին, որ թերեն շատ խրախուսիչներ ալ
չունենայ իւնեն այդ կարեւոր գործին, ինչ-
պէս սովորական է մեր մէջ, այլ ազդին շահը
և լուսար զաղափարի մը ձկտունն է միայն,
որոնցմոնք կ'արիանայ յաղթել արգեներուն
և մշակել կանոնաւրապէս զրական այնպիսի
մասնածիկ մը, որուն հիմք զրեթէ ինքը
զրած է մեր մէջ:

Ազնան է, լսի, Զ գիրը. կը բախնդա-
կէ հետեւալ յօդուածները. ա. Բոլոյանին
կամ Հարց զաւա, Բենաէի, 7—108 Էջ.
բ. Համշենի հայեր. Յ. Մուրագեանի, 109—158 Էջ. գ. Թղուար թաշիր, ազգային
ժողովզական զիւցազներգութիւն. Ա. Արե-
գեանի, 159—192 Էջ. դ. Հայ գեղուուի
արտոն, Յ. Մալիսասեանի, 193—230 Էջ.
ե. Գանձակի զաւա, Ե. Լալայեանի, 232
—382 Էջ. գ. Բասեն. ժողովզական երգեր,
Ա. Զարուտ. 383—390 Էջ. և այլն:

Շատ ախորուով կը կարդացուին այսպիսի
զրութիւններ, որոնց մեր ժողովրդական բար-
քերը, սովորութիւնները, և այլն, կը պատ-

կերացնեն . և կը յիշեցնեն , մանաւանդ օտարութեան մէջ թափառողներուն , մանկական այն քաղցր օրերը , երբ մեզմէ իւրաքանչիւրինիս , մեր անական վառարանին շուրջը բոլորած , կը զուարճանայինը մեր պապերուն կամ մամերուն պատութիւններով . երբ մենք ալ , մի և նոյն աւանդութեանց և սովորութեանց զաւակներ , նոյն ազգեցութիւնը կը կրէնք , նոյն զգացումները կ'ունենայինք , ինչ որ կը ենք և կը զգան հիմակ անոնք , որոնք խոր արմատ ձգում՝ փսխոթիւնները չեն կրցած իւել զիբենք հայրենի հողին , որուն հիմով կը սնանին , որուն օդը կը ծծեն , և անոր հարազատ ծուռնդները մնալու բախտը ունին :

Ո՞չ ափ ուսանելիք բաներ ժողովրդեան բարբին , սովորութեանց և զրյացներուն մէջ : կրծնական վարդապետութիւններ և աւանդութիւններ , անոր բերնին մէջ կերպարանափոխ եղած , զուարճափի երեւյթ մ'առեր են . ինչպէս են Բարի և յար հրեշտակներ (Ը 8—14) , որոնց մասին յատուկ Բաւանդիի գաւառաբարբառով մանրավակեր և խօսակցութիւններ եւս մէջ բերուելով , զուարճափի ըլլալին զատ՝ իրենց օգուան ալ ունին , մանաւանդ զաւարաբառանիրով պարապոյներուն : Անշորդապաշտուրիշներ , ժողովրդեան զերմ երեւակայութենէն ծնունդ առած , որոնց տակաւին գոյութիւն ունին սառիրին զասակարգին մէջ , գիտութեան լրյաը դիո հան թափոնցած չըլլալուն պատճառաւ : Գիեցիկ է «Օրչնեալի Աստուած , օրչնեալի բարի լուսու քաղցրիկ Քիսասոս» սկսուած աղօթը (Ը 18) , որուն մէջ զեղջուկին սիրտն է որ կը խօսի . ո՞չափ ճոսում իրեն պարզութեան մէջ : Եթե Տիրամօր , մեր ազգին ամենէն աւելի սիրած սուրբերն են՝ Մշու Մուշրադասուր Ա . Կարապետ և Ա . Սարգիս , մանաւանդ վիրջինու , որու մասին եղած աւանդութիւնք և զոյցը անթիւ են , և որուն չափազանց պաշտօնասիրութեամբ՝ կարծես կ'ուոչէ հայ ազգը հատուցումն ընել այդ Սլրոյն՝ Յոյներէն կրած մուացութեան և աւանդանաց : Ժողովրդեան մոցին մէջ երեւակայելու կարողութիւնը ճոխ է , յանդուզն թոխ մ'աւանի , զունագեղ պատիերներով կը նկարէ ամենէն աւելի ծանօթ և կտիրական զէսպերը . չի խղճեր նոյն իսկ կրօնական սահմաններուն մէջ թեւակոխել , ուր հոռ հոռ կ'ազուցանէ Հնարազիւա պլյարանութիւններ , նմանութիւններ , որոնք այնչափ բնական կերեւին մեզ . այսպէս են , հրեշտակին երկրագործութիւններով , ուստանային ազգաւիք կերպարանքով՝ սպաննելու կերպը ցուցնելը կայինին . Մարտու-Աղայի երկրակեցութեան մանրավլազը , ջրհեղեղի և Նեմրութիւն պատմութիւնները , և այն (Ը 26—34) : Այն ամէն բան որ կարգէ զուրս բարձրութիւն մը կամ խորսութիւն մ'ունի , այն ամէն բան որ կը հիացնէ , կը սարսափեցնէ . կը զմայլեցնէ կամ կը յափշտակէ զինքը , նա կը յարգէ՝ կ'աստուածացնէ զայն , զերբնական ուժ մը կ'ընծայէ անոր : Այս կերպով արեւ , լուսին , աստղեր , կայծակ , փոթորիկ , որուում և անհնակ (ծիածան) , ժողովրդեան աշբին՝ շնչաւոր էակներ են , որոնք յաջողութեան կամ ձախոսութեան պատճառ կ'ըլլան մարզուս . Հետեւաբար անսնցմավ կ'երդնուն , կ'անիծեն կամ կը բարեմաղթեն , պարագային համեմուտ (Ը 34—35) : Նախապաշարմանց մասը բաւական ճսի է (Ը 38—55) , որուն նիւթ կը մատակարարեն բոյսեր , կենացնիներ , գեղեր , և այն , որոնց մէջ կան շատ հետարդրական և նոր բաներ . կայ Երազելերու բացատրութիւն , որ քիչ շատ նոյն է ուրիշ տեղեր ալ : Կան ինչ ինչ նախապաշարմանցեր , որոնց շատ հին ծագումն ունենալը յայտնի է , որոնց նմանները կը կարգանք Եղնդիկայ զրբին մէջ . օրինակ . «Ազքի սասիլը կամ պազիլը՝ հետաւորին , պանզափախին շուտով վերապարձը ցոյց կու տայց » . Եղնիկ կ'ըսէ . «Յորդամ՝ ակն խաղայց (որ բարովին հակառակն է) , բնական ազգեցութեամբ վասն զնորոզ որ տեսանելը լինի՝ ասեն՝ նշանակ » (Ը 475) . «Այլ ձեռքը որ քորուիք , զրամ կը ստանան . ձափը՝ զրամ կը ծախսեն ». «Ռաբի տակ որ քորուիք , ճամբայ երթալու նշան կը համարուիք » . Եղնիկ կ'ըսէ . «Յորդամ ուն կծիցէ կամ ձեռն , մին՝ ասեն՝ ճանապարհի զնալը նշանակ է կամ անձրեւիք . և միւսն՝ առնլոյ ինչ յուներէ կամ տալոյ » : Կը զրէ

գարձեալ Եղնիկ. «Յորժամ» յերանս կամ յայլ անզամն միս խաղացէ, նշանակ հեծանելոյ սւրուք է, ասեն, կամ հանդեռաս ազնիւս ազանելոյ, կամ սիրելոյն պատահելոյ, կամ գան ըմպելոյ . . . նոյնաէս և փնջին, և լեզուի կծել, և ունկանն հարկանել, և ըմբանին կծել, ոչ եթէ յայտի իմերէ լինի, այլ ի բնական ազգեցութենչ անտի՝ զոր անկեալ է արարշն յանաման»։ Տասնեակ և աւելի գարեր կը զորին, գիտովինը և քաղաքականութիւն հսկայացայլ կը յառաջազդեն, և ժողովուրդը կը մայ նոյն՝ ինչ որ կը Եղնդկայ միջոց, և կը շարունակէ զիտել գերբնական երեւոյթներ կամ ուժեր՝ մենանին աւելի բնական զեպքեռն մէջ, ոգեղն բարի կամ չար Էակներ՝ որոնց ձեռքն է այս կամ այն կողմ դարձունել մարզուս կենաց անիւր։

Շատ հետաքրքրական տեղեկութիւններ կը գտնուին այն զիտուն մէջ, որ Նշանառը տօններու վրու կը խօսի (Ըլ 56—68), որ կրօնական ծէսերոն հետ հւուուած են նաև ընտանիւան սովորութիւններ և զուարճալի մանրավիւյաց, որոնք տեղական յատուկ նկարագրի մ'ունին, և Բնուանընցոց կատակասկը և զուարթ բնոյթը ցոյց կու տան։

Ասոր կը յաջորդին ժողովրդական երգեր (Ըլ 69—73), զուարթ և զուարճալի իմաստներով լի, երանինի ժամանակներու մէջ ծնունդ առած, որոնք անշուշտ լուած են հեմակ, Գողթան երգերուն նման, աւելի զուարթ օրերու սպասիով։ Ասածներու մասը աւելի նի է (Ըլ 74—100), զրիմէ կատարեալ հաւաքում մ'է Բովանդիի առակներուն, այրութենի կարզով շարտապատած, որոնց մէկ մասը ծանօթ են և զործածական նաև ուրիշ տեղեր։ Ժողովրդական բեղմանար մնաք արդինք են ազոնք, որոնց մէջ թէպէս արուեստ կը պակսի, այլ բնական զեղեցկութիւնը մ'ունին, նման այն վայրի ծաղիներուն՝ որոնք լերանց կամ ժայռերուն այրերը կը բաւանին։ Հանելուկներուն մէջ ալ կը գտնուին զեղեցիկներ, զուարճալիներ, իրենց մեկնութիւններով, բայց մեծաւ մասմբ սովորական բաներ են, առանց զարմանալի զիւտ մ'ունենալու։ Ասակներու մա-

սը, առաջիններուն համեմատութեամբ շատ աղքատ է, երկու հատ են ընդ ամէնը, «Փայտն և ապիւծը», և «Ալիկ երեց», «Պ'ոզէ զրախտ երթալ, բայց չի յաջողիր. մերժինը բաւական զուարծալի է, բայց երկան և միօրինակ»։

Համշենցի հայը՝ տարօրինակ տիպար մ'է հայու և քրիստոնէի, ինչպէս կը նիրկայացնէ մեղ Մուրատեանց. ծշմարիտ պաշտօնատար մ'է բնութեան, որուն հարազատ որդին է, և որուն աւելի յարգանք կ'ընծայէ քան Արարլին։ Սակայն Աստուծոյ աղօթթէն ալ անպակաս է, և «զարմանում է, թէ ինչպէս կարող է մարդ չազօթել, քանի որ թոշուններն անզամ աղօթթում են» (Ըլ 110)։ Նա լու անուամբ քրիստոնեայ է, տեսակ մը աղանձաւոր, որ քրիստոնէական կրօնքին հիմն իսկ կ'անգիտանայ, և մէկ Աստուծած միայն կը ճանչնայ, որ Է երինաւոր Հայրը, առանց զանգվանելու աստուծային երեր անձմինը։ Այս Համշենցի հայեր վերնազրով յօդուածը շատ իննամբով եղած աշխատավիւն մ'է, զեղեցիկ խորհրդածութիւններով լի։ Ինչպէս Բովանդիի հայն, այսպէս համեցին իբր շնչաւոր էակներ կ'ընդունի արեւ, լուսին, աստեր, և որդի երկնաւոր մարմինները և երեւոյթները, որոնք ազգեցութիւն ունին մարգուս կենաց, զործերուն, բախամն և յաջողութեան վրայ։ Բայց ամենն աւելի լուսինն է անոնց յարգանց և պաշտօնան առարկայ, որուն ընթացքով կը հաշուս և կը կարգաւորեն իրենց կարեւոր զործերը։ Այնին զանազան խորհրդաւոր բացարութիւններ արեւու և լուսի խաւարմանց, զիսաւորներու երեւնալուն, որուամեներան, վայլակին կամ կայծակին (Ըլ 111—115)։ Արհակիներու և երեւակայութեանց կոյտ մ'է որով լեցուցած ըղեղնին, կաշկանդուած անսնց ամէն ցայերը, միշտ հետու կը թարթափին գիտութեան լուսաւոր սահմաններէն։

Բնուրեամ տարբերը զիտուն մէջ ինչ տարօրինակ կարծիքներու կը հանդիսինք, որոնց կարող են ծիծաղը շարժել ամենն աւելի անժպիտ մարգուն։ Հարցուր համշենցին, թէ ինչո՞ւ քարը անշարժ կը մայ իրեն

տեղը. կը պատասխանէ. որովհետեւ «այնքան է ուսել, մեծացել, որ մարդուն տեղ չի մնացել. զրա համար Աստուած անթել է նրան, և դրանից է որ հիմա անշարժ ու անխափան մնում է իր տեղին»։ — ինչո՞ւ ձուկը ջրին մէջ կը մնայ. որովհետեւ «Ծորը ձկան չի երեսմ»։ — ուսէից է կրակը. «Կրակը կայծակից է մնացել»։ ուրիշ ասոր նման բացատրութիւններ Ոլչափ որ համշեցիք «սուրբ ծառեր չունին, ոչ էլ նրանց համար ուխտ գնալ կամ մոմեր վառել զիտեն»։ սակայն ունին զուարճալի աւանդութիւններ մի քանի բոյսերու և ծառերու նկատմամբ, ինչպէս, ցորենի, գարւոյ, ծխախոտի, և այլն (Էջ 118—120)։ կենդանիներու մասը համեմատաբար առաջինին տելի ճօրի է, ուր կը գտնենք զիտաւոր մեկնութիւններ. օրինակ իմ, թէ ինչո՞ւ ճնշուկը կը թոշի և հաւը ոչ. ինչո՞ւ ծիծեանակին «պոշը չարալ է մնացել և բանն էլ տներուան է չինուամ»։ և այլն. թէ ինչո՞ւ բաղէն «ամառուայ երեր ամիսներին միշտ ծուռմ է»։ — որովհետեւ, կ'ըսին, «Տիրամայրը անթել է բաղէն, — աղբարի ջուրը վերեկց պատրիեռն համար, — որ այդ ամիսներուն ջուր չկարողանայ խմել»։ Այսովին բաւնդութիւններ այլեւայլ կենդանինց մասին, մանաւանդ մարդուս մարմայն մասերուն նկատմամբ, ինչպէս նաև բարի կամ չար զոշակութիւններ եղանակին և անոնց նշաններ, և այլն, կը գտնուին մասամբ նաև ուրիշ տեղեր, ի հարիկ այլեւայլ փափոխաթիւններ կրած (Էջ 120—131)։ Բայց ինչ որ համշեցի հայուն յատուկ է և տարօրինակ, Աշխարհը և ազգեր վերնագրով զգւին է, մանաւանդ Ազգեր և տէրուքիւններ հատուածը (Էջ 134—8)։ Այսքան մասին եղած աւանդութիւններ համառու են և նորութիւն մը չունին, բաց ի հայր Աբրահամին և Թօփալ վարդապետին վրայ պատմուածներէն (Էջ 133—137)։ Զար ոգիներուն և սատանային մտածութիւննը ճնշող ազգեցութիւն մ'ունի ժողովրդեան վըրայ. անոնց ստուերն է որ կը հարածէ զիրենց ամէն տեղ, անոնց են հիւանդալթեանց, ձախորդութեանց, ցաւերու և ուրիշ ամէն շարեաց պատճառ. և այդ ահեղ թշնամու

(սատանայի) զէմ, Աստուած մարդուն իբրեւ զօրակիզ ու օգնական իր հրեշտակիներին է զրկում» (Էջ 138)։ Եւ ահա շարք մը կախարդութեանց և աւելորդապաշտամթեանց, սրունցուլ ամենէն աւելի բնական երեւոյթներուն պատճառը չար ոգիներուն կ'ընծայեն. եթէ զիկուածոյ տաեղը կամ զալը մէկուն ձեռքին ինկնայ, «սատանան կը բռնի», «սատանան ինիցց ձեռքին», կ'ըսին. թէ որ կրակին փշեն և չի վառուի, «պատճառը էլի սատանան է, նա է որ չի թողնում կրակին վառուի». երբ բան մը կրոսնցնեն և չի գանեն, կ'ըսին, «սատանան վրան նստած է»։ Եւ այսպէս, քանի որ համշեցին այս հաստատոն համոզումը ունի, թէ ամէն կողմէ չար ոգիներուն ազգեցութեամբ պաշարուած է, ի հարկէ այդ չար զօրութեան զէմ պիտի կոռուկ իրեն բոլոր ուժով, յատուկ զեղեր և միջոցներ ի գործ զնելով, «որոնց զարտնիքն ու ազգեցութիւնն վերագրում է երբեմն չար, երբեմն էլ բարի զօրութեան» (Էջ 142)։ Ասկից է որ անոնց մէջ շատ սովորական է «պակած տեղը զիի տակը կիպրիանոս զնել», կախարդական հնարքներու զիմել, «հօմայիլ, բազմօտ, նուշկա գրել», և այլն։ Համշեցոց յատուկ և եղական սովորութիւններէն մին և նաեւ՝ չի բանի կամ չտշխատիլ մեծ պահոց ամբողջ տառաջին շարաթը, զօր կօկորան կը կոչեն, և որուն ամէն օրերուն առանձին առուններ կու տան. — երկուշարմին՝ Յեսուսք կը կոչեն. «ով որ այդ օրը բանի, ովզ ատրին նորա տանից ցեցն անպակաս կը լինի»։ — երեցարմին՝ Աշխառն, «այդ օրը բանողի արտը՝ սէլը (հեղեղը) կը տանի. — շրեցարմին՝ Գեկոռուն, «մալերը զայլը կ'ուտէ»։ — հինչարմին՝ Քօմոռուն, «շէնքերը քամին (հովը) կը տանի»։ — ուրբաթ՝ Մկոռուն, «տանը մկներ կը շատնան»։ — շաբաթ՝ Յաւոռուն, «տունը ցաւով կը բանուի»։ և այլն. (Էջ 147—8)։ Անոնց առներուն մէջ՝ զիսաւոր տեղը կը բանէ Մաղկըմոռաք, որ է նոր տարւոյն նախորդ օրը (զիկտ. 34), որուն համար անթիւ աւելորդապաշտական կարծիներ և սովորութիւններ ունին. օր. «Ժաղկըմոռաք զիշերը՝ ջրերը՝ մի ժամի

չափ կանգնում են և ոռիկի արծաթ զառ-նում»։ — եթէ պյուղէս է, ինչո՞ւ ապա Համ-շնցիք մէկ մէկ թոշիլս չեն զառնար . . . Այդ խորհրդաւոր զիշերուան մէջ «ծառերն էլ ծունը են անում», երկրպագութիւն տալիս Արարշին»։ Միւս տօները յատուկ նշանաւոր բան մը չունին, միայն թէ Համբարձման օրը «Քրիստոսի երկինք վերանալու ժամանակ», իր գերեզմանի քարն կ է ուզել հետք բարձրանալ, բայց Քրիստոս Ցէրը չէ թողել. բրով հրել է ներդրեւ, և քարը անշարժ թացել է իր տեղում» (Էջ 188)։ Խոկ միւս աւանդութիւնը թէ «Քրիստոս համբառնալու ժամանակ ինն օր ճամբին է մացել, ամէն մի օր մի հրեշտակի (Հրեշտակներու դասու) մօտ հիւր», մեր հին եկեղեցական աւանդութիւնն է, որուն համեմատ հաստա-տուած է մեր մէկ երկրորդ Մազկաղարպի տօնը։

Թիուզատ-Գիազիր (Էջ 157—192), աշխուժ սովոր, զուարձալի, ծողովրզական լիլապատ-նութիւն մ'է, որուն զիւցազնը՝ Դաւիթ, սաս-նեցի Մշերին տղան է, նշանաւոր իրեն քա-ջագործութիւններով, կէս ստանաւոր և կէս արձակ է. պատմած է Ղազար մնկացի, Յովակիմեանց Մանուկի որդին, վաթօնաւ-մեայ ծերունի, և զրի առեր է Ա. Արեգեան. Սասնոյ զաւառաբարպառով է, որուն խրիմին բառերուն և բացատրութեանց ներքեւ ծա-նօթութիւններ դրած է պր. Արեգեան։

Հայ գեղուռիկի Ալբոմի Բ մասը կու տայ մեղի աեղեկութիւններ ո Զաւակիք ժողովրդի սնընդի և նիստուկացի մասին», որ իրեն ցուրտ և խիստ կիմային համար՝ զուրի և նոխ բուսականութենէ. հետեւարար, աղբատ և բանջարեղիններու և մրգելներու մէջ, այնպէս որ սովորական պտուղներն անգամ, խալող, թուզ, զեղձ, և այլն, չեն զանուիր, և բոլոր երկիրը գրեթէ անապատի կը նմա-նի, բաց ի Խըրթզ աւանէն և մի երկու զիւցերէն, որոնք կը հասցունեն մի քանի տեսակ սովորական պտուղներ. զիլաւոր բերքերն են, զարի և ցորեն. Ընդ հակա-ռակին, ունի հարուստ արօսատեղիք, մա-նաւանդ հարաւ և արեւելեան կողմերը. այս պատճառաւ բնակիչը մեծաւ մասսամբ ա-

նասնապահութեամբ կը պարտապին, և ուրիշ մի քանի արուեստներով, որոնք կը կազմեն և ուղղովրդի աննդի աղբիւրները (Էջ 193—4): Յօդուածագիրը, պր. Յովհաննէս Մալիսա-սեան, յետ տեղիտեսեղը նկարագրելու ժո-զովրդեան ուստիերը և ըմպելիքը՝ ամբողջ տարւոյն շրջանին մէջ և եղանակներուն հա-մեմատ, կ'անցնի խոսկու կերակուրի տե-սակներուն և զանձնը պատրաստելու մասին (Էջ 199—213), որոնց վրայ չեմ ուզեր ծանրանալ, թէ և գտնուին նորութիւններ և ուսանելու բաներ, մանաւանդ տնտեսներու համար: Յօդուածագիրը շատ ափուր զոյնե-րով կը նկարագրէ Զաւակիքի բնակչաց «նիստ-ուկացը», ի հարեկ ինչ որ իրական է. անոնց ապրելու եղանակը, բնակարաններու և անոնց կահաւորութիւնը, տնական և ար-տաքին մաքրութեան հանգամնեները, և այլն (Էջ 243—247): Կարելի չէ զաղափար կազմել, առանց կարգալու զայն, անոնց կարգէ զորս աղտեղութեան մասին. մարդ զրեթէ չի հաւատալու փորձութիւնը կ'ունե-նայ, և պարզ կարգան իսկ այնպիսի զզւանքը մը կ'ազգէ, որ աշխարհիս ամենէն մեծ փոր-ձանը պիտի նկատուէր՝ այլպիսիներուն հիւր ըլլալը. Եւ անշուշտ զրողին և հրատարակ-շին մեծագոյն գոհունակութիւնը պիտի ըլ-լայ, եթէ յաջողին, ոչ միայն Զաւակիքի, այլ նաև նոյնպիսի պայմաններու մէջ զրտ-նուող ուրիշ կողմերու բնակչաց բարքերուն և «նիստուկացին» մէջ կարեւոր փոփոխու-թիւն մը յառաջ բերել այսպիսի զրութեամբը: 248—229 Էջերուն մէջ կը նկարագրուին՝ կերակուր պահելու և կրելու, եփելու և մա-տուցաներու ամանները, և կահարաւասիներ, իւրաքանչիրին մեծութեան չափերով և զա-նոնք գործածելուն պայմաններով, որոնց պատերներն ալ կը գտնուին տանձնին տախ-տակներու վրայ նկարուած:

Հանդէսին հրատարակիչը, պր. Ե. Լա-լայեան, ունի բնագրածակ (152 Էջերէ բաղ-կացած), կարելի եղածին չափ ինամով աշ-խատուած ուսումնակիրութիւն մը Գանձա-կի զաւակի մասին: Այնչափ մանրամասն, այնչափ կարգաւորեալ զրութիւն մ'է սա, որ կրնար ո՛ւ և է եւրոպական ուսումնաթերթի

մը զարդ ըլլայ: Հետևեալ տողերով համառուստ տեղեկութիւն մը պիտի տանք ընթերցողաց այս գնահատելի տշխատութեան վրայ: Կը սկսի սեղմ տեղեկագրով մը Գանձակի գերմանացի գաղթականներան վրայ, և անմիջապէս կ'անցնի խօսելու հայերուն վրայ, անոնց հասակի բարձրութեան միջն հաշիւը գնեսպ, թէ «բնիկներն ընդհանրապէս աւելի քան միջահասակ են, իոկ մեկիբական և հոգեւորական զասերի մէջ շատ յաճախ պատահում են բարձրահասակներ»: անշուշտ Գանձակեցիք այլ վերջիններուն ընտրութեան պայմաններուն զիսաւորը կը նկատեն «բարձրահասակ ըլլալը»: Անոնց զեմագծական տեսութենէն կ'անցնի բնաւորութեան, և կը զանէ զանոնց «հասաւէր և հէշտասէր», — երկու վեսակար ցեցեր ժողովրդգեկան մը բարոյականութեան, — «մասաւոր զարգացմամբ՝ աննախանձելի, ծոյլ», որոն պատճառը մասամբ տաք կիմային և հէշտարեր այգիներուն կ'ընծայէ: Ոչ սակաւ անկումն կը նշարէ անոնց մէջ՝ նաեւ կրօնական և բարոյական սկզբանց մասին, առանց որոնց չի կրնար ազգ մը մասաւոր և հոգեկան կեանց ունենալ (Անոնց բնակարաններն ալ, սակաւ բացառութեամբ, գեռնահապետական դրութեան մէջ են. թէ և կահաւորումը մասամբ եւրոպական և մասամբ ասիական է: Զգեստներու և զարդարնքի մէջ զեռ մուտ գտած չեն եւրոպական նորաձեւութիւնը, և կը պահէն, մանաւանդ կանայք, իրենց բնիկ գոնագեղ նկարուած տարազը, ինչպէս կը տեսնուի պատկերին մէջ (Ը 238): Նոր զլոփի մը կը բացուի Ընտանեկան բարք վերնագրով, ուր նախ և առաջ կը խօսուի ամուսնութեան և հարսանիքի առջրութեանց և պայմաններու վրայ, որոնց մէջ գժեախտաբար բարեփոխելու բասական կէտեր կան. որպիսիք են, օրինակ իմ, պսակելն աղջիները անշափահաս հասակի մէջ (ինը—տասը տարեկան), առանց տղայոց հաւանութեան՝ բռնի ամուսնացնել զանոնց, և այն, որոնց յետոյ բնտանեկան մեծ մեծ աղէսներու պատճառ կըլլան: Հետաքրքրական են «նշանադրութեան զանազան ձեւերը», որոնք թերեւ

յատուկ են միայն Գանձակի զաւարին, ինչպէս նաեւ այն սովորութիւնը, որուն համեմատ խօսեցեալը իրաբու այլեւայլ ընծաներ կը զրկեն իրաբանչիւր տօներուն (Եջ 245—250): Մանրամանորէն նկարագրուած է «պսակ գնալը», որոն նկարն ալ կայ, և հարսնեաց վերաբերեալ եկեղեցական և տնական հանդէսները: Միով բանի կը զըտուին հօն մի առ մի, մարդու մը կենաց շրջաններուն կարեւոր բոլոր երեսոյթները և պէտքերը, ինանձարուգրէն սկսակ մինչեւ գերեզման ընելիք բոլոր քայլերը, հասակին աստիճաններուն համեմատ տարուելիք ինամաքը, կրթական հոգերը, ապրուսափ միջոցները, մարդութեան և առողջապահութեան կարգերը, և այլն: — Կերակուր և իմիլը. Գանձակեցիք ընդհանրապէս կ'ուտանի բուսեղին և կաթնեղին կերակուրներ, մաղէն՝ շատ քիչ անդամ, ինչպէս յայտնի է կերակուրներու ցուցակին: անշուշտ կիմային տաքութիւնն է այդ բանին պատճառը: Գանձակի գիւղացիներն ընդհանրապէս շատակեր են, «օրական չորս անգամ են հաց ուսում»: Բւաերու եղանակին մէջ նոյնպէս զեռ նահապետական գրութեամբ կ'երթան: «Կերակուրը մատուցանում են մի ամանի մէջ ածած և բալորը սկսում են նրա միջից ուսել»: իսկ պատառացալի և անձեռոցի զործածութիւնը գեռ նոր կը սկսի մտնել անոնց մէջ: Կերակուրներու անուններուն հետ կան նաեւ իրացնչիւրին պատրաստութեան կերպերը: — Հիշանդուրքիւն և առողջութիւն վերնագրով հատուածէն կը տեղեկանանց, թէ Գանձակի զաւարին առանձնայատուկ են ջերմը և իւեարասին (bouton d'Alep), զարմանալի է, որ մինչզեռ գիւղերուն մէջ հասարակաց հիւանդանոցներ և բռժարաններ կան, բռնի քաղաքին մէջ և ոչ մէկ հատկայ: ինչպէս մեր մէջ շատ կողմեր, այսպէս նաեւ հոս, սովորական բժիշկներն են՝ «տատմէրները», սափրիները, և զրբաց նները: և զրեթէ ամէն ընտանեաց մէջ պատաւները և ծերունիք են սովորական հիւանդանոցներուն իրենցիք, որոնց իրենց որուց և թոռանց ժառանգութիւն կը ձգեն բժշկական զիտութիւննին: Ժողովրդական մէջ կան

այնպիսիներ, որոնք կարծես հիւանդութիւնը սաստկացնելու կը ժառային. ինչպէս չորմին զեղն է, «Սաոր աղբիւրներում լուսանալ. լուսանալիս յանկարծ սան ջուր ածել վերաները». միսեղուն զեղն է, «Սառուց ուտեցնել». կան նաև զեղեր, որոնց գործածութեան մէջ են ուրիշ աեղեր ալ, ինչպէս ատամետախին, «կինամնն, մեխակ, պղպեղ միասին իսամուռմ, ծեծում, քացախութ բամբակի վրայ ցանում և զում են ցաւոց տատմին». կամ, «Ծի քիշ մեխակ եփում են և ջրով բերանի ողողում», և այն. (Ը 316—321). Ճարօրինակ է այն սովորութիւնը, որով և երբ սիսկում է հողելքարքը, մահը զիրացնելու համար՝ վերցնում են մեռնողի զիի տակից բարձը, բաց են անում պատուհանները». իսկ միւս սովորութիւնը տնօութ է և մարդու բնական զացմանց հակառակ, որով և մեռած րոպէին մինչդեռ տնեցիները լաց են լինում և ողորում, աւելի սրտու և անտարբիները զիտում են մեռիլին, եթէ աշըը բաց է մնացել, իսկոյն մի քիշ հոդ են ածում վերան տրորում և փակում, հաւասարացի որ նա աշխարհից կշացած չէ եղել և միայն հողով կարող է կշտանալ». կարծես հեթանուութեան մնացորդներ են ասոնք.

Երբ կը կարպանք Գանձակի գաւառին Հարատքի մասը, շատ աւելի մնութապաշաշակ կը գտնենք գանձակեցին՝ քան բուլոնըցի և համշեցի հայր. կարծես, կառապաշտութեան գարերուն մէկ, հին եզիփատոսի մէկ անկիւնն է որ կ'այցելենք. Այն ամէն բան որ կը շրջապատէ զինքը, աստուածանալու իրաւունքը մը կը ստանայ անոր երեւակայութեան մէջ, սրբազն կը զանայ զանձակեցւոյն համար, և յատուկ յարանքի պաշտօն մը կ'ընդունի: Լեռները, մայսերը, քարերը, աղբիւրները մէկ մէկ սփասատեղիներ են, ուր կը զազէ ծողովուրպը քժկութեան մը համար կամ իրեն մէկ ինչպիրը բնդունելու: Անոնց շորջը կը հաւաքուի, տարույն սահմանուած օրերոն մէջ, ցաւագարներու բազմութիւն մը, որ առանց սփոփանք մը զանելու ցաւերուն, նոյն լիճակի մէջ ետ կը զանայ՝ ինչպէս եկեր եր, և սակայն

յամառութեամբ կը շարունակէ մասէ իրեն մնալար համոզման մէջ: Նոյնպիսի պաշտամանցներով կը յարգուին նաև կրակը, — որու մասին բազմաթիւ աւելորդապաշտութիւններ ունին, որոնց՝ ինչպէս հեղինակն ալ կ'ըսէ կրակապաշտութեան մնացորդներ են (Ը 333), — ծառերէն և կենդանիներէն մի քանի տեսակները, որոնց սուրբ կը համարուին, և անոնց ո՛ւ է կ'փառ կամ անարգանց հասցնելը՝ սրբազնութիւն մ՛տ' է, որ երբեք անպատճէ չէ մնացած, ինչպէս կը հաւատայ ամփիկը: Շատ հետաքրքրական է կարգալ այդ պաշտամանց վրայ զրուած էջերը, զրունք զուարձալի կ'ընեն ժողովրդական երեւակայութեան հնարած հազարումէկ պատճութիւնը (Ը 329—343): Ի հարկէ երկինց և երկինաւր մարմինք: իրենց բարձրութեան և պայտառութեան պատճառաւ, որով կը շացնեն ժողովրդական աշըը և լցոս և ջերմութիւն կը սփան, աւելի եւս ջերմ պաշտամանց առարկայ պիտի զանային: Բնութեան ամէն մէկ երեւոյթ՝ ունի իրեն առանձին պատմութիւնը. օրինակ իմն, թէ ինչո՞ւ արեղակն այնաշ հեռու է երկրէս, ինչո՞ւ արեր ցորել՝ և լուսինը զիշեր մամանակ կ'երեւին, բնչ բանէ յառաջ կու զան որոտում, կայծակ, անձրեւ կամ երաշտ. ինչ միջոցներ կան անսացմէ չի վնասուելու համար, և այն. շար ոգիներու կամ սատանաներու մասին աւանդութիւններ, հրէջներու, ուրուականներու պատմութիւններ, որոնք աւելի կամ նուազ զբեթէ ամէն տեղ կը գտնուին, այլեւայլ կերպարանափոխութեանց ներքեւ (Ը 344—354): Բոլորն ալ պառաներու շաղակրասանց, սրբազն կը խանգարեն տղայոց երեւակայութիւնը, և տիկար և հիւանդու մաքեր կը հասցնեն. տեղն է խորենացայն հետ ըսելու. «Ո՞հ, կարի է առասպեկտ»: Գանձակեցւոց երկու զիաւոր պաշտպան Սուրբերն են, «Արթէն ճնաւոր» որ երաշտէն կ'ազատէ զիրենք, և «Պանտ կամ Պանտաէկոն», որ իր նիզակով հրէջներու հարուածներէն կը պահէ զիրենք (Ը 352—356). այս Սուրբերը Գանձակի գաւառէն զուրս ճանչցուած չեն: Կախարդութեան և նախապաշտմանց մէջ կան այն

պիսիներ, որոնց կ'երեւի Գանձակեցոց սե-
փականութիւն են, ինչպէս «Գրբաց Յակոբի»
ճարտարութիւնը, որ բանի մը անոն բա-
ռերով կ'ազատ դաշտերը կարկուած հա-
ռուածներէն (չը 357). Երբապացից գեն չի
կրցան միջոց մը գտնել կարկուածն առջևն
առնելու, հարկ է որ բանանեցի «Գրբաց
Յակոբ»ը — եթէ ողջ է՝ Հարտարակէ իրեն
փիւաց յօդուած մարգիւթեան . . . ։ Համեն-
ցոց նման, Գանձակեցիք ալ համոզուած են՝
թէ տարւոյն մէջ կայ զիշեր մը — երջանիկ
զիշեր — յորում վազուկ Հրերը կանգ կ'առ-
նուն մի բռակ, « եթէ այդ միջոցին մի որ
ե է իր զննեն ջուրը, խսկոյն ոսկի կամ արծաթ
կը զառնայ, եթէ քար զնեն, զա ամէն տեսակ
հիւանութիւններ բռւելու շնորհը կը ստա-
նայ ». Համշէցիք՝ ծաղկեմաստի կամ՝ տար-
ւոյն վերջին զիշերուան համար կ'ըսեն զայդ,
Գանձակեցիք՝ ճրազալուցի զիշերուան հա-
մար: Ճնիւրուն առթիւ ունին ասոնց մի բանի
զիշերիկ սովորաւթիւններ, բայց ունին նաև
պյնպիսիներ՝ որոնց բոլորովին անպատշաճ
են, մանաւանդ սրբազն օրերու և տեղերու
մէջ, ինչպէս են, եկեղեցւոյ մէջ կերակուր
ուտել միասին Աւագ ուրբաթ օրը, և մի
քանի երիտասարդներու « եկեղեցու մէջ թուովթ
խաղալը », որոնց առջեւը առնուը եկեղե-
ցական իշխանութեան պարտականութիւնն է:

Այս զիշերիկ յօդուածէ կը վերջացնէ Պ.
Լալյայեան՝ Երգերով, որ Փիփի և անոր շըր-
ջակայ գիւղերուն կը պատկանի: Ամբողջ
դրբին իրը վերջաբան կը կազմեն Բասենի
ժողովրդական երգեր, զոր հաւաքեր և Արամ
Զարուի: Իրը յաւելուած դրուած է զրբին
վերջը՝ Ռատոցէ ուսուցապետին Մարդա-
րանութեան վրայ հմււաւումարիւթեան
մը Ե զրովէ, որոնց մէջ ընդհանուր մարդ-
կութեան կրօնըներուն վրայ կը խօսուի:

Այս համառօս ակնարիք կը վերջացնենք,
յայտնելով յարգելի հրատարակչին մեր ու-
րախակութիւնը և համաշխանաց շերմ զա-
ցումները, փոխանակ այն անգին ծառոյու-
թեան՝ զոր կը մատուցանէ մեր ազգային
դրականութեան՝ իրեն օգտաշահ հանդիսին
ձեռքով:

Հ. ՅՈՎ.Հ. ԹՈՐՈՍԽԱՆ

ՀԱՅՈՒՆԱԿ ՀԱՅՈՒՆԱԿ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆ Ի ԹԵՐԹԵՐ

ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ. — Հայութիւնը
զեն տշառ է քաղաքական և յառաջադիմա-
կան մասնակիւթեան մասունքը կարելի չէ
ձեւք թերել թուուցիկ մեղքիներով, կամ
խնկարոյը վիպասանութիւններով. այլ հա-
ղորդերով առողջ, ցնցող, անսեթեւեթ, բայց
զօրաւոր գաղաքարներ: Այսօմ մեր օրական
լրագրութիւնը այս տեսակ առաջնորդող ծա-
ռայութեան մը այնքան չի պարապիր որչափ
ամսական կամ կիսամսան թերթերը. և փու-
թանք ըսկու որ Ա. Բարախաննեանի « Մա-
մուլը » բացառութիւն մէջ և արդիւնաւոր:
« Համալսարան » զիտական թերթը, յօդուա-
սազին յառաջադիմութեան, իր պրոկրտիէն
մի առաջնորդող յօդուած պական ըններ, և
անոր զաղաքափառներէն մի քանին՝ ողամիտ կը
գտնենք: Փամանակին մենք « Բազմավէլու » ի
էջերուն մէջ ցուցուցինք լրագրական մենա-
մարտութեան տիտուր արդիւնքը և արտասահ-
մանի ազգային մամլոյ ու այնքան գոհացու-
ցիք հիճակը. այս ամենուն նկատմանը՝ « Հա-
մալսարան » ընդունիք համարածիք կը գտնուի,
և նոյն ինքը կը պահանջէ գեղ ու գարման
լինել այդ ու ազգային ուղղութեան: Մինք
մի և նոյն ինդրոց վրայ շնէնք ուզեր երկրորդ
անգամ ժանրանալ, և միայն նկատողութեան
առնոննք « Համալսարան » ի այն իրատական
տողերն, զորս կ'ուղղէ արտասահմանի ազգա-
յին լրագրութեան.

« Եթէ չունինք զրելու պ շաբաթ, կը վիտան
սուար հիանալի հանդէսներ: Անոնց մէջէն ըն-
տրուիք վաղելու և յառաջադիմութեան և նպա-
տակայամար ամէն կարգի սննդաբար յօդուած-
ները և թարգմանաբար նետաք հասարակութեան
առջեւ: մեր խոնարհամատութիւնը թիվ ըլլայ
սուարներէն փոխ առնել ինչ բանի որ կարու-
ենք » :

Այս, փոխ առնենք սուարէն զրականութեան
այն մասերն, որոնց մեր կենաց և զարգաց-
ման կարեւոր են: Արտասահմանի ազգային
լրագրութիւնը շատ գիւղար կրնայ այդ զրա-
կան ծառայութիւնը ընծայել ազգութեան: Ազգային
զրական պատմութիւնը վկայ կը
հանդիսանայ, որ մեր նախնի մատենագրու-
թեան հիմնադիրք աւելի օտարին մուաց
ամեն գեղեցիկ զարդերովն անխացուցած են
հայ զրականութիւնը՝ քան թէ ինքնագիր